

էթէ բազմահմուտ գիտնականի համար ստանալը, Աղբը կը փառաւորուի, որովհետեւ Դուք անոր մէկ անհասան էք, մէկ փոքր անգամն էք: Արդարաւորապէս, ուղղադարձ, անկեղծ ու անխարտախ գործառնութեամբ բարձրացուցէք մեր առհնային անունը, որ կարծաւ եւս արժանացան: Եղէք նեղուկ Չեր ընտանեաց, որ ահա՛ անխափը յառած է աղբը՛ իւր նորափթիթ բողբոջներու վրայ:

Ահա՛ այսօր գարոնական զՏղորթեանը, որտառուչ հոգաւորութեանց վերջին ժամը կը հնէ եւ կը սփռի երկնով յոյս մը, զոր միշտ զուարթ պահելու պիտի ջանար եւ պիտի արձարձէր: Երկիրս վրայ Չեր փնտաւելու ամենամեծ բանն է՝ Չեր հօր որՏնութիւնը, եւ զգուշանալու ամենապիտաւոր երկիրն ըլլայ Չեր մեր անէնքը: Հուսկ ուրեմն, Սիբեիի Մանունը իմ, վերջին հրածեղանի հետ կ'ուզե՞՞ք գրծով Չեր որտին մէջ զուարթութիւն գտնել Չեր այս գիտական օրորանը: Չեր Վարժարանն էր միշտ Չեզի՛ Չեր սիրելի զորսովայրը: Հաս միտանէ հրճուեցանք, միասին արտուցանէ, իբրտա ինչակցեցանք, զիրտ ջառջութեցինք... Գիտի շարունակեցէք մենք, Դուք ալ շարունակեցէք գառնել երբեմն եւ ակնարկ մը նետել Չեր գտառակութեանը վրայ: Ատան հնք — եւ կերպով ժ'իսկ ապահով —, թէ պիտի սիրէք այս ուսումնասիրելու ու պիտի գիտէք հան Չեր կիցնական գժուարութեանը ու արտաբանեաց մէջ: Եւ թեւեւ որչափալ շրջանը բողբոջով՛ արտաբանու կը խզուի մեր կայսը, բայց ունելի կ'արմարագիրք եւ սերտ կը միանանք՝ ներքին անձուկ կայերով, զորոնք թող անկեղծ պահէ Բարձրաշն՝ այժ եւ յաջողութեանն ասով Չեզի, Սիբեիի Մանունը իմ, եւ մեղի ալ՛ Չեր յաղորթութիւնները տեսնելու հրճուանքը պարզեւէ եւ գիտնական աշակերտներ հասուցած ըլլալու պարձարը շնորհէ մեզի... Է. Գ. Ա. ՄԻՆԵՆՆԻՍԵԱՆ.



ՀՆԱԳՐԱԿԱՆ

**ՆԵՐՍԻ - ՈՐՈՐՔՅՈՒՒ ՊԵՏՄԵՐԹՐԻՆՆ ԸՅՑ
ՍՈՐԵՍՅՈՍՆԵՆՆ ԵՒ ՊԵՐՏԻՅ ՍԵՊՏԻՐ
ՈՐՃՆՆՈՐԹԻՐԹՅՈՍ**
(Հոր.ում.թ.թ.թ.)

Արշաւանք Ասորիս:

- 36. . . . Ի ժամանակի յորում՝ ճակատագիրն եկան հաստա Մաննացի իրանգուրի վրայ՝ որ հնազանդ ծառայ մին էր եւ իմ լուծու կը սիրէր:
- 37. զեւր որդին Ազա անոր գահին վրայ նստուցած էի, Ուրարտացի Ուրշա իւր կողմանէ Ումիլդիս՛, Ջեկիրտու եւ Միսիսիսի՛ իերկաց յեղբերս, առ կողմակալս

¹ Մաննա կամ Մանաս երկրին մէկ վիճակն: Յետ Սարգոնի Յարկերութիւնը, ալ. 110:
² Մանեսցոսն գաւառն, որ այս ժամանակներն Մաննայի մէկ վիճակն էր. սակայն թուի թէ Նիկողայոսի Դաս:

- 38. ուստի Մաննայի պատգամաւորներ խուրեցի՛, եւ զանեղ անխառնութեան յորդորեցի: Իրենց տեսան՝ Ազոյի թիակը գժուարին Ուսու լըբան վրայ նետեցին: Ուլլուսու՛նու:
- 39. Մաննացին՝ որ իւր հօրն գահն կ'աւծ, Ուրարտացի Ուրշային վառահայտաւ, եւ իւր բերդաբարձրներէն ՉԵՑ իբր պարզեւ անոր տուաւ:
- 40. Չարաբեալ արտի՛ Վարտասանի զօրաց գաւառս թիւնը Ուրշային տեղ ժողվեցի, առիժի նման մենչեցի, եւ այն երկիրներու տիրելու ձեռն է գործ արկի: Մաննացի Ուլլուսու՛նու:
- 41. Իմ արշաւանաց ժամանակը (*) տեսաւ. թողուց իւր քաղաքը, եւ սարսափած՝ գժուարին լըբանց ապաստաններուն մէջ արտապա: Իդիտուի՛ իւր արշայական քաղաքին, Իդիթայի, Արմիդայի:
- 42. Իւր ամուր բերդաբարձրներուն տիրեցի, հրով այրեցի, ապակնեցի: Ուրարտացի Ուրշան Ուսու գժուարին լըբան վրայ գարկի՛ իւր արքունական սերունդէն 250՛ հօդի:
- 43. գերի ըսնեցի, իւր իշխանութեան 8 երկիրներուն մէջ զաննել 55 ամուր եւ պարսպապատ քաղաքները՝ իւր գժուարամատոյց 11 բեղաքաղաքներովք միտանղ առի, Ի հուր գաւառացի:
- 44. Անոր՝ Մաննացի Ուլլուսու՛նու՛ն առած 22 բերդաբարձրներն Վարտասանի երկրին միացուցի: 28 բերդաբարձրաց Յուլայդի երկրին՝ վիճակի:
- 45. Տիւսուտեայ՝ երկրին Անդիայ՛ առի, 4,200 մարդիկ՛ իրենց զայբովք՝ քնեցի տարի: Ջեկիրտուցի Միտասոթի:
- 46. Իմ զէնքերես վախցաւ. իւր երկրին զօրակալուքն լըններու մէջ վախաւ. անոր հետքն շեռնուեցաւ:
- 47. Անոր արշայական քաղաքը գիարդա Ի հուր գառեցայ: անոր շջմակայեց 23 ամուր քաղաքացն տիրեցի, անոնց կողպատ ան առի տարի:
- 48. Մուանդախուլ եւ Չուրդուկա՛ Մաննայի քաղաքները՝ որոնք Միտասոթին վառահայտալ էին՝ առի, կողպատնին առեալ տարի:
- 49. Ումիլդիցի բարգաւառսն մարթպերծ ըրի: ՉԴարուկիլու՛ իւր գերդասամնովն արտասահման ըրի, Ամտուի՛ մէջ նստեցուցի:
- 50. Մաննացի Ուլլուսու՛նու ըբած գործուր գժուարամատոյց լըբանց մէջ լսեց. թու՛նայ նման թուսն եկաւ, ոտքերուս փարուեցաւ:
- 51. Անոր անհամար յանցուածոց ներեցի. մնացայ անոր շարագործութիւնը. ներսմն շնորհեցի

ժակացուց տանն (Ք. ա. Ա. զար) անէ բաժնուած կը նկատուէր:
 1 Ք. ա. 716 տարին:
 2 Մանեսց հարաւոյ արեւմտեան կողմը՝ Վարսափունեաց Սարճաթ քաղաքը:
 3 Ըստ Յարկերութեանց (ալ. 180) 280:
 4 Թերես Սարգոնի Յուհայ գաւառն, որ Անդիա (Անձեւացի) վիճակն մէջ ըլլաւ: էր:
 5 Ըստ երեսութիւն վերագոյն 447 սողին մէջ տեսնուած Յուլայդի երկրին արշայակն: Դախուկու անունն երանեան դեռակն տուան հետ նոյն է: Բուն հին պարսկական ձեռն է՝ Դաս-Դասուկու:
 6 Վարուց մէջ Որճա գետոյն վերին կողմանց արեւկողմը՝ Հաւաթ (Եպիփանիա) քաղաքը:

- անոր իրեն արքայական գահուն վրայ նստեցուցի:
52. — 22 բերդաքաղաքներ՝ Հանդերը 2 ամուր քաղաքներով՝ զորոնք Ուրշային եւ Միտառտինն ձեռքէն առած էի, անոր տուի. անոր աւերեալ երկիրը նորոգեցի:
53. Իմ արքայական պատկերս շինեցի. Ասորայ իմ ստաւան՝ զօրութիւնն անոր վրան գրեցի, ապապայ ժամանակաց Տամար՝ իւր տըքայական քաղաքն Իդիդտիի մէջ կանգնեցի:
54. Կա՛րիցի Յանգուին Տարկը՝ ձերք, արջառ եւ ոչխարներ՝ իւր ամուր քաղաքն Խուրուսկիայի մէջ ընդունեցայ:
55. Կարալացի՛ Ասուրի եւ Ալաբարայի Խոտի՛ ուրոնք Ասորայ լուծ թօժափած եւ (ուրիշնե՞) Եռաւույթեան տակ մտած էին,
56. զԱսուրիին մորթաղբեր ըրի. Կարալայի բնակիչները՝ որքան եւ էին, եւ զԽոտի իւր գերգաստանովն արտասահման ըրի, զանոնք Ամառի մէջ նստեցուցի:
57. Սուկկիս, Բալա, Իբիտիինա, Պապպած, Լալլուկնա քաղաքաց բնակիչներն իրենց տեղերէն Հանեցի տարի, Գնաակուտի ու Խաւտոոցոոց երկրին մէջ նստեցուցի:
58. Կեկամմա վիճակին 6 քաղաքաց տիրեցի, զՍիպասարի Սուրգադիայի քաղաքագետը բանեցի. այն քաղաքները Պարտուս երկրին կողմնակալութեան միացուցի:

Արշաւանք ի Մարս:

72. . . . Մուճանիցի Ուրշանն՝ որ Ուրշայի
73. Ուրարտացոյ վտասՀանալով՝ աւառային պարտաւորութիւնը մոռցած էր, Մուճանիք երկիրն ամբողջ զորքովս մտարտներու նման ծածկեցի՛:
74. Եւ նա՛ իւր կեանքն ազատելու Համար՝ միակ միայնակ փախտական գնաց, իւր լեռանց վրայ ելաւ: Յաղթանակուա Մուճանիք քաղաքը մտայ:
75. Իւր կնիք, իւր ուստերըը, իւր դստերըը, ինչքն ու գոյքը, իւր պալատան դանձը՝ որջափ եւ էր, միաեղամայն 20,170 մարդիկ՝ իրենց սասցուածներովն,
76. Իրեն Քաղդիտ՝ Եւ Բազարատու՞՞ աստուածներովն, ասոնց ճակինչքերովը՝ յաւարի տուի: Ուրշա Ուրարտուի թագաւորն

1 Թուի թէ Կարալս երկիրն Կապուտան Եպիսոսոսն ընկածուովըզը փոքր վիճակ մնէ էր:

2 Այսինքն՝ Ուրարտուքն Ուրշային: Յօտին 716:

3 Հաստակածորեն Վազարակահի Պապարուսեանց զաւանձ:

4 Ք. ա. 714 տարին:

5 Ըստ ընտցրի՛ յաւրթու, որ Ուրարտեան ժողովոց գերագոյն աստուածն էր:

6 Ազգային ճարտ. ժառանգեալը արձանազրութեանց մէջ պարզ էր յիշուի:

7 Այս դեպքերն՝ Խորասանայ պալատին ժ. Գ. արճէ Տորթ ընդգրկեցորն (bas-reliefs) ներկայացուած են: Տե՛ս Botta, Monument de Ninive, t. II, pl. 140, 141:

77. Մուճանիք քաղաքին կործանիլը, իւր Քաղդիտ աստուածոյն աւարի աւանուիլը լսեց. իւր իսկ ձեռքովն՝ իւր ժողովն երկաթի գաշաւնին ինքն զինեց ի կենց զաւեցի՛:
78. Ուրարտուի վրայ՝ իւր բովանդակ տարածութեամբը՝ թշուառութիւն Հասուցի, Հոն բնակող մարդիկը կոծ ու ողբի մէջ նետեցի: — Ցարխուսեալ
79. Միջագոցին ընդդիմահարիլ ցանկացաւ. դիցն մեծաց վճիռը բռնաբարեց, եւ իւր ընծայն զացաւ: Ի զայրոյթ որտես զՄիջագոցն
80. Իւր թագաւորական քաղաքը՝ իւր վիճակին քաղաքներովս միատեղ՝ պարտակներու պէս խորասանեցի: Չանի իւր կնանն, իւր ուստերըն, իւր դստերըն, իւր պալատան դանձինն՝ որջափ իւրն էր:
81. այլ եւ 5,000 շերի ինկած զօրականք՝ իւր ամբողջ Ցիլթըր՝ Եւսեան Հանեալ տարի. զանոնք յաւար դասեցի:

112. . . . Կամմաիցի Մուտալու՝ այր անխիղճ եւ շարքաբոյ, դիցն անունէն անպատկառ, որ նիւթ էր
113. անիք, եւ շարին կը խորհէր, Ուրարտայ թագաւորն Արքիտայի վտասՀացեալ էր. օգնականի մը՝ որ զանի շէր կրնար ազատել. իւր Տարիկն ու տրոց՝ իւր տարեկան սակին պայմանաժամը թըտոց որ անցնի, եւ զացաւ իւր ընծայն: Ի զայրոյթ որտես՝
114. պատերազմիկ կառքովս եւ Հեծեալներովս . . . անոր դէմ՝ ճամբայ կայր: Արշաւանաց մտնեալը նա տեսաւ. թողուց իւր քաղաքը, անկէ ետքը չտեսնուեցաւ:

Խորասանայ պալատին ժ՛ի սրանի Ցարնգիրն՝:

1. Ապարանք Սարգուհի՛ մեծի արքային, Տոր արքային,
7. Եւ մացի յուճմանիգատին զօրութիւնը խորասանեցի, Կարալու՛ եւ Սուրբա երկրները, Կիշեի՛մ եւ Խաւթար քաղաքներն ոչնչացուցի. Մեգոոցոց ոչնչուելն վրայ՝ մինչեւ Իֆիլի լեւան
8. Եւ Իլվիլ երկիրը՝ Ասորեանսի լուծը գրի: Ուրարտու երկիրն աւերեցի. Մուճանիք քաղաքն աւարեցի. Անգիս եւ Չիկիրտու երկրները կործանեցի. Ի անացիները խաղաղացուցի
9. Եւ ի խաղաղութեան բնակեցուցի:

1 Ք. ա. 714 տարին:

2 Ինք ազգային արձանազրութեանց Արգիստի Բ. թագաւորն (Ք. ա. 714- իրք 685):

3 708ք տարի:

4 Տե՛ս Ի Հուսարտոյս Վիլքէլայը՝ Die Keilinschrifttexte Sargons, 1889, էջք 80-95, եւ Ք. Մեծաւոյ՝ Annales des rois d'Assyrie, 1875, էջ 158 եւ Հե՛տեան:

- 16. Կասկու, Թոֆէլ, Խէլլիւս՝ երկրները ընտնելը ըրի. Մասոյ երկրին թագաւորը զՄիտա արտաբնցի
- 47. Կասաճարութեան Եգ տարին՝ Ուրշու Ուրարտացին Ումիդարացի Բագդատարինն
- 48. ԶԵԿրտուցի [Միտաութիւն] Եւ Մանայ կողմնակաշեռուն յուր խորհուրդներով իւր նահապարհ [խաբած էր. անոնք] իրենց կողմանէ լաւ խաւրդցին, զանոնք ինծ մէ եւ Ազոյնէ՛ իրենց տեսան որդիէն՝ օտարացուց,
- 50. . . . * բաւ զանոնք, Ուսու զժաւարին լերան վրայ Մաննա երկիրը սոսիլիմոս ըրին,
- 51. Ազոյի՛ իրենց տեսան՝ զհար նեւեցին: Մաննայի փրկութեան համար Ասուրայ իմ տեսուն՝ ձեռքերս վերցուցի. զանոնս Ասուրայ
- 52. զյաղթագումարս դուժարեցի: Ուսու լերան վրայ՝ ուր որ Ազոյի զհար նեւած էին՝ զԲագդատարին մարտովործ ըրի,
- 53. Մաննայի բնակչաց տեսիլ ըրի: Ուլուսունուին՝ զոր Ազոյի զասուն վրայ նստեցուցի, բովանդակ Մաննա երկիր
- 54. [կացուցի] հպատակ: Մաննացի Ուլուսունու Ասուր զեց յարգութիւն ընծայելով (*), իւր երկիրը ի
- 55. Ուրարտացի Ուրշույին [վասահայաւ. զԱսուրի վարաւացին Եւ զԻտուր Ալլարացին
- 56. Ինծի զէ՛մ սպաստմեցուց, Ուրարիցի Ուրշույին հպատակութիւն ընծու զանոնք զրդեց, Ի զարշայթ արաի՛
- 57. Ասուրայ յաղթագումար բանակները դուժարեցի. Մաննա երկրին տիրելու համար *

Գլանի արձանագրութիւնն՝:

- 1. Սարուկին՝ Բէլայ փոխանորդն, Ասուրայ վե՛մ՝ բուրնն
- 14. արեւելից հեռաւոր Մարց, Եւրի, Իլլիդի,
- 15. Բեթ-Խամթան, Պարուս, Մաննա, Ուրարտու, Կասկու, Թոֆէլ եւ Մասոյ երկիրներուն իւր հզոր ձեռն տիրեց.
- 16. Իւր սպաստնայեան իբր կողմնակաշեռ անոնց վրայ զբաւ. անոնց վրայ՝ նման Արորեստանայց՝ հարկեր ու տուրքեր դրաւ:
- 17. Քաջ զիւցալն՝ որ
- 23. (աւերեց) զԲեթ-Խամթոս, որուն իշխանը ՊԱՐԱՐԻՍ՝ որ Սարուկին շնորհք մուցած՝ Ուրարտուի ու Մասոյի թագաւորաց
- 24. վաստար օգնականաց՝ վաստացեալ էր, առեալ ի բայ տարաւ:

1 Այս է՛ Կիլիկիա:
 2 Գ. 116: 716:
 3 Գեւի Cuneif. inser. of West. Asia, հոր. Ա. տիտ. 36. եւ ի հասարանոս Եր. Երասերայ՝ Keil. Bibl., 1890, հոր. Բ. էջ 88-91 2. Վիլհելմ իւր հասարանոսին մէջ շուրի այս արձանագրը:

- 25. Այր գիւցալն որ
- 26. Գըրտա՛ն թաղաքը, զուրի Խարաթուս՝ գետերը զարկաւ,
- 27. զՈւրարտի աւերեց Եւ Մուսաճիբ երկիրն աւերեց, մինչդեռ Ուրշու Ուրարտուի թագաւորն՝ անոր ինչպիսի աստակ սարսուփէն՝ անցիւր գէնքով իւր կենաց վերջ կու տար.
- 28. որն որ Պապա՛ Եւ Այուկի՛ երկրաց, Սուկիւս, Բայա Եւ Իրիտիկայ թաղաքաց կայանք՝ փոխեց, որոնք Կակի՛ երկրին գե՛մ կործանուա՛ն (*) նիւթած էին.
- 29. որ Անգիա Եւ ԶԵԿրտի երկիրները կործանեց. որ անոնց զորականները գաւանջ (*) պէս մարտեց, Եւ բովանդակ թշնամեաց վրայ դեղմահուս արեց. [ճեց,
- 30. հզորն (*). որ անաստ Մարտի՛ն էր նուա
- 31. որ ջրուեալ Մաննացիները ժողովեց, աւերեալ Իլլիդի երկիր կարգաւորեց,
- 32. որ զԿիլիկիա առեւտր կրեց, ինչ թշնամուց լեռները զբռնեցուց (*), որ զյապիշուկի (*) Խորի Ալլարացին իւր թաղաքէն հեռացուց.
- 33. որ Արարու երկրին ոչնչացուց. անոր թաղաքայեան Ասուրի՛ն շարաւար պատեց (*).

Նիմրոտայ արձանագրութիւնն՝:

- 1. Ապարանք Սարուկինայ՝ փոխանորդի Բէլայ, քրմայեան Ասուրայ
- 9. որ անհանգիստ Մաննա կարգի դրաւ,
- 12. որ Մաննա, Կարալու եւ Պարգիբի՛ երկիրներուն տիրեց . . . որ հեռաւոր Մարտը մինչեւ յերս արեւու նուաճեց.

Լառնայի Հարիթ Կոթողն:՝

Սի՛ն Ա (Բ). 1. Սարգոն՝ արքայ մե՛ծ [արքայ հզոր], *

1 Հուսնակտորէն՝ Պասարգունեաց գաւառ Վասպուրականի մէջ: Պաղպա՛ ըստ Խորասանայ պաշտան մեծ Արձանագրին, աղ. 57:
 2 Իսմ. բնակչաց՝ Կոյաքըն:
 3 Հ. Ա. Ալլարտեան գանուած այս արձանագրութիւնն երկու փմաստականի վրայ փորագրեալ է: Զայն հրատարակեց իւր հասարանոսին մէջ Inscriptions in the cuneiform character եւն, տիտու 83-84. 84 2. Վիլհելմը Die Keilinschrifttexte Sargons, էջ 168-173, եւ Եր. Երասեր՝ Keil. Bibl. հոր. Բ. էջ 84-89:
 4 Թուր թէ այս երկիրն՝ Էսամիւսամանայ Գ. Հարթ Կոթողին արձանագրութեան մէջ տիւն Բ, աղ. 7 յերջուս Պարգիթա թաղաքին վիճակն էր:
 5 Այս արձանագրութիւնն՝ որ զարգիս Պերլիկի Մուսարանին մէջ է, երկրամակու՛ (basalte) քարի յը վրայ փորագրուած է, եւ 1848ին Կիւրտս Առաջաւոր թաղաքին հարաւակողմը գտնուեցաւ: Հին Կիլիկիոյ թաղաքին փլատակց տակ: Գեւի Cuneif. inser. of West. Asia, հոր

- 26. եփէդոօրն մինչեւ [Մոօօ]
- 27. ընդ ինեւ նուաճեցի. ջրուեցի
- 28. [Ելմայն] խուճախիատու զօրութիւնք.
- 29. կրճանեցի կարալա երկիր, [Սուրբա] երկիրը,
- 30. կիշիսի՛մ քաղաքը, խարխար քաղաքը,
- 31. Մեքոնէները, շէրկիրն Իւ[ւրի],
- 37. Նուաճեցի Մաննա երկիրը,
- 38. Անդիա եւ Ջիկիրիսու՛ն երկիրները, [տանտան],
- 39. [քղք] Մուճանիքու՛ Ուրգաւն [խբ գերգաւ-
- 40. դհադդիա դիս եւ զԲազարաու գիս . . . *
- 41. Ի գերութիւն վարեցի,
- 42. Ասարթուսն՝ [բովանդակ] տարածութեամբն՝
- 43. Գոծ [ու ողբ] Տասուցի.
- 44. անոր մէջ [քնադոցայ վրայ՝] Ի . . . *
- 45. սուգ եւ աշխարհմ զրի (°)
- 46. [Ջար]իկ Ուրաւ [Ուրաբոցային]
- 47. Ուաւս դժուարին լեթան [վրայ]. [շունիւն
- 48. Ուժգին ճակատամարտեւ վախջաւ.]. [շունիւն
- 49. Իւր իսկ ձեռքովն [իւր գօտոյն] երկաթի գա-
- 50. Իւր կենաց [վեջ՝ սուաւ:]

Ճոց արձանագրութիւնն՝

(Տեսակ 40. սուղ 1) «Ապարտք Սարգոնի՛ մեծ արքայի . . . »
 (Տեսակ 40. սուղք 12—25) «Լչօր, կարդ . . . Ելմայ կրկին թագաւորը շուճախիկաւ Ի փախուստ դարձայց. Մանայ, կարալայի, Անդիայի, Ջիկիրուսի . . . երկիրներ նուաճեց. Աւարթու՝ երկիրն պատկարճ Տրաստակից. Մուճանիք քաղաքը սուաւ. եւ Ուրաւ՝ Ուրաբիժու երկրին թագաւորն՝ Իւր իսկ ձեռքովն իր կենացը դուռեց. . . »
 (Մեք, սուղք 26—49) Ասարթուս բովանդակ տունը տապալէց: Թոբիէ եւ Բեւ-Բուրաբոսայ երկիրները նուաճեց:

Սենեքերիմայ (Ք. ա. 705 — 682)

Դէլլէօրի Գլանին հատուածակողմն արձանագրութիւնն՝

- Սլն Ա. 1. Սինաիիքրա՛ւ արքայ հչօր,
- 2. . . . արքայ Ասորեստանի, աշխահին շրից կողմանց արքայ,

Գ. Իսրայ 11. 6. Մեճան՝ Annales des rois d'Assyrie, էջ 207, եւ 2. Ամբեր՝ Die Keilinschrifttexte Sargons, էջք 174, 177: Եր. Ըրասերայ հուարտոյն սյս արձանագրութիւնը շնչի:

՝ Խորասպատայ պալատան դիտարոյ գրան առնել՝ մտքայ զլուի ունեցաւ եւ թեւաւոր հօփայտան երկու ցուլ գտնուեաւ եւ, որոնց արուճեմբուն մեկունք արձանագր մը կը գտնուի, գրք 6. Մեճան իւր Annales des rois d'Assyrie, էջ 192 եւ Տրաստակիւն է: Ինչպէս այդ սուսբողիտին թագմամու թիւնեքն ճիշտ լին առ հասարակ, սակայն մեք վերայբեալ սուղեր յուսու կը բերենք՝ որպէս զի անգնն յիշեալ կարալա երկիրն յուս նախերեսան երկրոց կարգին մէջ սիշուան ըլլաց ցուցուի:

՝ Վեպ եր գրուեր Ուրաբոսը,
 ՝ Հատուածակողմ՝ արձանագրութիւն ինեցեքն եւ վեճիւն ըլլաւով՝ 1830 տարին կրնուէին մէջ գտնուեցաւ:

- 10. Ասուր՝ լեթան մեծ,
- 13. վերին ծովէն՝ դէպ ի մուտս արեւու՝
- 14. մինչեւ ցատորին ծովն դէպ յարեւելս,
- 15. բուրբ բովանդակ մնապարծները ստիցս տակ հպատակեցուց:
- Սլն Գ.
- 66. Հինգերորդ արշաւանքին՝ մարդիկն Ցու-մուր՝ քի՛,
- 67. Սարուճ, Իճամա, կիշու, խալլուդա,
- 68. Քուա եւ Քանա քաղաքաց, որոնք նման բունոյ արեւույ՝ [վրայ
- 69. թոճայ թագաւորի՛ կիշուր՝ զժուարին լեթան]
- 70. Իրենց բնակատեղին ունէին, լծոյ՝ տակ վերենք շէին դրած:
- 71. կիշուր լեթան ստորաք բանակս զրի.
- 72. քաշամարտիկ անճապահ Տերուս (°)
- 73. եւ ճակատամարտիս անեղծանելի զըքերովն
- 74. վայրենի եղան մը պէւ անոնց ճակատ մատուցի եւ: [Յային հչօր վտանք
- 75. Չարեք, Ժարճոնքեր, լեթանց զառիկայրը, լեւ-
- 76. անցայ ի՞ժ գահու վրայ: Այն տեղն որ գեւպակի համար կարի գժուարին էր,
- 77. ստիցս վրայ իջայ. այժքայն մը նման, բարձրաբերկ կատարներուն վրայ
- 78. անոնց դէժ՝ կայ: Ուր որ ծունկերս [կը նստէի.
- 79. հանգնեցնել պէտք էր, քարածայտի մը վրայ]
- 80. Ժարախի դէժ՝ լեւանային ցուրտ աղբերականց(°) ջուրը կը խնէի: [Տեսաւուա եղայ,
- 81. Ամաուսու լեճներու բարձանց վրայ անոնց]
- 82. անոնց վրայ պարտութիւն ածի: Անոնց քաղաքաց տիրեցի,
- Սլն Գ. 1. անոնց հարկ կորցեալ առի. աւերեցի, քանդեցի, Մուր՝ այրեցի:
- 2. Երես դարունցի ընդէժ Մանիսի՛
- 3. ըմբոս թագաւորի Ուկիէ քաղաքին՝ յերկրին Գահայ, Ընթացքս առի
- 4. շրացուած նուրբ շաւիղներու, անանցանելի զառիկներու մէջ՝ առաջը
- 5. զժուարին լեթանց՝ ինձ մէ առաջ տակաւին
- 6. թագաւորաց ի՛մ նախնեացս եւ այժ մէկն մտած էր
- 7. Անարա եւ Ուպպա ահպպին լեթանց ստորուն
- 8. բանակս զրի. ես իսկ գահուս ամթուոյն վրայ՝
- 9. ճակատամարտիս բովանդակ զըքերովն
- 10. քաշարտութեամբ (°) մտանք կիրճերու մէջ:
- 11. Տագճանք սեպ լեթանց գագաթներուն վրայ էլայ:
- 12. Այն Մանիկ զօրացս սուքերուն փոշին [զուց՝
- 13. սեւաւ. զՈւկիւս իր արքայական քաղաքը թու-
- 14. հեաւադին սեպ փախու: ՉՈւկիւս պաշարեցի, անոր տիրեցի, [տապալուածք եւ գլխք:
- 15. կողպուսուն առի տարի: Ամէն հնարաւոր կը յիշէր:

Իր կտիտալուն ստացոյնն անուամբն սովորաբար Դէլլէօրի Գլան կը կրուի: Եւ շարդիս Բրիտանական թանգարանին մէջ է: Տես Ի հուարտոյն Եր. Ըրասերայ Keil. Bibl., հարթ Ի, էջք 80—113:

՝ Վանայ ծովն,
 ՝ Այս անուը կորուսուան Յմարք գտնուան տնուան իխտ նման է:
 ՝ Տես Ատրեանիքարապայ Ցարէգը. սուղք 70 եւ 73:

- 16. իր պայտասն գանձն անոր մէջն [քաղաքաց]
- 17. գուրս հանել առի, յաւար դասեցի. եւ 33[
- 18. որոնք իր վեճակն կը պատկանէին՝ տիրեցի.
- 19. մարդիկ, իշեան, աբշաւ, օգիք եւ այժիք անոնց մէջն [այրեցի:
- 20. յաւարի առի, աւերեցի, քանդեցի, կրակով[

Նապի-Յունուս քրոյ արձանագրութիւնն՝:

- 16. Տու մարդիք քաղաքին մարդիկը՝ որոնք գ. ժ. աւրին լիբան մը վրան կը բնակին, զինուք յադ թաահարեցի. Ուկիւս քաղաքը,
- 17. այլ եւ անոնց բովանդատ բնակատեղիքը մերկիւնց հեղեղի նման սոճեացուցի:

Պահիր-Բէլայ՝ Ամաղիյա քաղաքի կուսակալին առ Սենեբերիմ՝ նամակն՝

- 1. Աւարդայն՝ տեր իմ, քու ծառայդ Պահիր-Բէլ.
- 2. խաղաղութիւն լիցի արքային՝ տեսան իմում,
- 3. խաղաղութիւն թագաւորի երկրին,
- 4. խաղաղութիւն բերեղան.
- 5. Քաղաքսին՝ տեսան իմայ՝ սիրան լաւ ըլլայ:
- 6. Ուրբառսին լուրերուն նկատմամբ՝
- 7. զորոնք հանապազոր կը խաբեմ.
- 8. եկաւ աստէն ասոր հետ
- 9. եւ ըսաւ թէ կուտակայն
- 10. Բուտաննիայ եւ երկրորդ հրամանատարն
- 11. զինքը խաւրեցին. Հարգաւ քաղաքին մէջ
- 12. պաշտօնակալին առջև պահպանութիւն բրին,
- 13. եւ քաղաքէ ի քաղաք՝ մինչեւ Տուրուսպայ՝
- 14. քու գրեկէզ առաջ. [քաղաքը
- 15. եւ Արգիսիայ՝ գեոպանն եկաւ.
- 16. Նսեւ Նոյն նիւթոյն վրայ լուրերը
- 17. զորոնք խաւրեցի քեզի. եւ նիւթոյն վրայ
- 18. իսկ դուն զճիւռ լաւորի. եւ քու ձիերդ՝
- 19. որոնք գեոպաննին յամենուած էին՝
- 20. խաւրեցի:

Նիւրի եր Գեօնան մարդարէկ, բլրոյն մէջ գտնուեցաւ. արեւմտաբար. թեան տարեալն, որ զարգեր ի կոստանդուպոլիս կը պահուի: Յետ Cuneif. inser. of West. Asia, հար. Ս. տրտվ 43: անո եւ Եր. Շարտեր՝ Keil. Bibl., հար Բ. էէջ 118-119:

Գեօնք Սիփի մտգիւնցոյն այս նամակը 1874 տարին՝ Նիւրիէն հոջոյն վրայ Պուլուսիք գիւղին եւ Սենեբերիմայ պալատին վերադասներու մէջ գտած է: Նամակն քար մըն է, որուն վրայ կուտական սեպագիր գրութեամբ իւր անգիւնգիր թարգմանի կը խաբուի: Յիշեալ ստղծողի ստորագրեան իւր Assyrian Discoveries գրքին մէջ (էջ 308, 54 եւ 64 ապագոյ) ստակն կ'ըսէ. «Մեր հասկացածոյն մէջ հնուաքրեական նամակ մը կայ, զոր Պահիր-Բէլ Սիփի (Սմաղիյա) քաղաքին կուտական Սենեբերիմ սուլթանն է: Այս նամակն Մասցետ մասը կը թնդգտնեմ»: Որքովի գտնուի, նամակին թագաւոր մասն ստակին հրատարակուած է: Ամաղիյա՝ ոչ թէ Սիփի՝ այլ կրքորայն հարուստ արեւմտակողմը Ամաղիա քաղաքն է անտարակալ:

- ճ ճիւղն Գուսպայ, արքի վան քաղաքն:
- ճ Արգիսիայ Բ. (Ք. ա. 714 կրք 685):

Աւուրասիականայ Ա. (Ք. ա. 682—668) (ընկեալ) Բ. Հատուածակողմնն արձանագրութիւնն՝

- Սիւն Ա. 1. Պատաստեցի [գրեալս, ողբերու ձայնիք] հնչեցուցի,
- 2. առիծի մը նման մեծեցի. սիրտս աղաղակեց:
- 3. Իմ հայրենական ասան իշխանութիւնը գործածելու, իմ քրմութիւն կատարելու (Նամար
- 4. աղաչեցի Պատր, Պլին, Ղլամաս, զիւլէ, զՆարաւ եւ զՆերքաղ,
- 5. զԻտար Նիւնուէի եւ զԻտար Աբիբուլայ:
- 6. Անոնք իմ խօսքը լսեցին:
- 7. Իրենց հաւատարմեան խոստագրեան (ինծի) շառագոյն տախտակ (՝) մը յամենեցին.
- 8. զորացիք, քաղէ, մի՛ ուշանարս:
- 9. Մնիք քու քովէզ կ'երթանք, քու թշնամիներդ կը նստաննիք, [չտասի:
- 10. Մէ՛կ օր, երկու օր եւ չգարայ. զորացի երեւոյ:
- 11. յետս կոյս շնայեցայ. ձիերուն կազմածը, ձիոց հարկէքը [կը քաշեն, վար առնել շտուի:
- 12. որոնք իմ պատերազմական հեղ ու կազմածոյ
- 13. պատերազմի վրասն (՝) շարդեցի:
- 14. Հարստ՝ ամոյն սուսամանիբէն, ցրտութեանն եւ սաստիկ փոթորիկն շխտեցայ: [բացի:
- 15. փեղբաւոր շահէն՝ թուշոյ նման թեւերս
- 16. որպէս զի թշնամիներս յերկիր կործանեմ:
- 17. բունն եւ արագ ընթացիք դէպ ու Նիւնուէ ծամրայ ելայ՝: [գակ զորքն առջևս
- 18. Խանի-արքաւսն՝ երկրին մէջ անոնց՝ բովան-
- 19. կանգնեցան. բնդրեմ իմոց հոյսոց ամեն կողմանէ իրենց զէնքերը շարժեցին:
- 20. Երկիրդ գիցն մեծաց՝ տեսանց իմոց՝ զանոնք յերկիր կործանեց: [արհուրեցի:
- 21. Հզօր ճակատամարտիս յարձակումն տեսան:]
- 22. Իտար՝ կուսոյ ու ճակատամարտի տիկինն՝ որ իմ քրմութիւնն կը սիրէ,
- 23. իմ քրմս կեցաւ, անոնց լայնալիքը խորտակեց:
- 24. անոնց յարգարեալ ճակատը ճնդքեց:
- 25. Անոնց բանակին մէջ բռնի. «սա է մեր թաւաւորն»: [բռնի *
- 26. Իւր բարձր հրամանաւն՝ իմ կողմն կեցան եւ *

Ս թեպետ այս արձանագրութիւնն վեց սիւնն կը բաղկանայ, սակայն իւրաքանչիւր սեան վերին կեսերն կը պակսին: Արձանագրին Սենեբերիմ մահուան վրայ ակնարկութիւն մ'ընելով կը սկսի Աւուրասիականայ Ա. Պրոց Ասորգանն, իր հայրական եղբոր վրայ կատարած յաղթութիւնը հետ մեզ կ'առաջնէ: Յետ բնագիրը ի Cuneif. inser. of West. Asia, հար Գ., 15: 18: եւ Budget, The History of Esarhaddon, էէջ 20-25: անո եւ Եր. Շարտեր՝ Keil. Bibl. հար Բ. էէջ 140-148:

- ճ ՅուՆուար փետրուար 681:
- ճ Ասորեստանեան սիրիոնս:
- ճ Քաղէ թէ Աւուրասիական Սենեբերիմ մահուան ժամանակ կապողովիւյն մէջ էր:
- ճ Յետ Քաղաղագիտաբանայ Ա. Հատուածակողմնն արձանագ. Ե. 34: ըստ որում Միլիթայ (Մեկիլիթայ) քաղաքն այն երկրին մէջ էր: Ըստ այսմ Աւուրասիական Գեօնիտիւնայ մտարը եղածն է:
- ճ Ասիկն Ներքաղմէջայ եւ Սանասարայ:

- Սիւն Գ. 1. Խել-լիւսի բնակչաց ծոծորակը
առ ոսն կրեցից
16. Յերկիր կործանեցից Մաննայի ապտամբ, ան-
տաս բնակիչները [զայց]՝
17. եւ անոնց զորք. զիսպակեի (երկիր) Ազու-
18. գաննակից մէ՛ որ շէր կարող զանոնք փրկել,
զինուք ընդ ընդ արկի՛

Արշաւանքի հարդէաստան, յԱրա-
քիա եւ յԱսորիս:

Ա. եւ Գ. Հատուածակողմանքն՝

- Սիւն Ա. 1. Ատուբախիզդինա՝ . . . թագաւոր
Ասորեստանի,
55. աւարող Արզանի՝ քաղաքին,
56. . . . * է վտակն Մուսրի՝ երկրին.

- Սիւն Բ. 1. Է. . . . *, [չորդէ Սուխիւայ՝],
2. Ասորեստան առիք,
3. Նինուէի ելքին դրան մօտ՝
4. արջերու (?), շուներու եւ կինճերու հետ
5. զանոնք՝ շղթայներու աակ գրի՛:

27. յերկիր կործանող բնակչաց Մաննայի
28. ապտամբաց անաստից,
29. որ զզոր խապկաբա,
30. (երկիր) Ազուզուցայ՝ ներակակցոյ որ շէր
կրնար զանոնք փրկել,
31. զինուք ընդ ընդ էարկի՛

Ասորքանիցաղայ (Ք. ա. 668—իւր 638)
Ռասսամայ Գլանին Տարեգրութիւնքն՝

- Սիւն Ա. 1. Ես Ասորքանիցաղ՝
2. Երէցագոյն արքայորդի է կանանոցէ

է Ազուզա անուն նախոր մեծ պէտք էր որ
Ազուզա կամ Ազուզա ըլլար, զոր Երեմիայ (ՄԱ. 27)
Ազուզա (Աշխուշի) հետ դէպք է համեմատել: Ազ-
ուզա՝ վասպուրականն Անուշի-Չոր գաւառին հետ նոյն
էջ համարիմ՝

ա Յես Ա. 4. Լէպոս Inscriptions in the
cuneif. character, տիտիք 20-29, եւ Եր. Շրատեր՝
Keil. Bibl., հար. Բ. էջ 124 եւս.

բ Քուի Թէ այս քաղաքն էր անուշը Արամանի
գետին առած է:

գ Ինչոքի (Հանիթի) միտակն արեւմտակողմէ՛ նախ-
րեան երկիր մէ, զոր Երեմիայի (Մատթ. 2) հետ պէտք ըն-
չիթիւնէ, Յես Fr. Hommel, Geschichte Babyl. und
Assyr., 1885, էջ 774, նաեւ Թ. 3:

դ Բրիտանական Քամեպարանին K 2671՝ առիտա-
կին համեմատ. Fr. Hommel, տիտ:

է Այսպէս ըստ բնաբանի:

զ Արամանքութիւնս գլանի մէ վրայ փորագրուած
է, որ ասորիկեան հատուածակողմէ՛ մըն է: Հիւս.թեանց
խուզել Արմիթք Ռատան՝ 1878 տարին գտաւ զայն քի-
սիային պալատան Գալուսեմքին, որ Նինուէի մէջ արաւա-
տանն էր: Յես ք Cuneif. inser. of West Asia,
հար. Ե. տիտիք 1-10. սես եւ Եր. Շրատերայ հատու-
նայ Keil. Bibl., հար. Բ. էջ 158-167:

- Սիւն Բ.
126. Իմ շորորդ արշաւանքին՝ զորքս խաղացոցի,
ընդդէմ՝ Անեսերոյ՝
127. Մաննայի թագաւորին՝ ծամբայն բունեցի: Ի
հրամանէ Ատուբայ, Սինայ, Շամասայ,
128. Ռամմանայ, Բէլայ, Ներամվայ,
129. Նինիթայ, Ներգաղայ եւ Նուսուրայ՝ Մաննայի
վրայ քաղեցի, հոն յաղթանակաւ յառա-
ջացայ: [որք թիւն չկար,
130. Անոր քաղաքները՝ ամուրներն ու փորքները՝]
131. առի մինչեւ ճիզերտու. աւերեցի, քանդեցի,
հրով պրեցի: [արջու եւ ոչխարներ
132. Այն քաղաքներէն մարդիկ, ձիեր, իշուներ,]
133. կործեալ հանեցի, յաւարի առի: Ախերէ
արշաւանացս գաւը [թողուց,
134. լեց, զիզերտու էր արջոյական քաղաքը]
Սիւն Գ. 1. Գիտաստ յըշտատու՝ քաղաք
նորս ապուխի՛ն. նւն առաւ

2. զազար: Այս վիճակին՝ սիրեցի, 10 օրուան
եւ 5 օրուան ծամբայ
3. յաւեր դարձուցի, աւերակաց աւաղ թափեցի:
4. Ախերէ՛ որ իմ ճոխութեան չվակցաւ, ի հրա-
մանէ իտարայ՝ [ըսած էր,
5. որ Արեւելի մէջ կը բնակի, որ յառաջդոյնի]
6. «Ախերէ՛ Մաննայի թագաւորին մահը ես՝
7. ինչպէս ըսած եմ՝ պիտ' որ կատարեմ՝», նա էր
ծառայից ձեռքը գանի մասնեց:
8. Իր երկրին մարդիկն անոր դէմ ապտամբու-
թիւն մ'ըրին. անոր դիմել իւր քաղաքին մեծ
փողոցին վրայ [թողուցին:
9. նետեցին, իր մարմնը գետինը տարածուած]
10. Անոր իջուցրը, անոր գերդատամբ, անոր
հորք տան սերունդները զինուք բնեցի:
11. Յեալայ՝ իր որդին Աւալի՛ն անոր գահայն վրայ
նստաւ:
12. Զգորութիւն Ատուբայ, Սինայ, Շամասայ,
Ռամմանայ, Բէլայ,

13. Նինուէի իտարայ՝ թագաւորայն է կրկմարու,
14. Արեւելոյի իտարայ, Նինիթայ, Ներգաղայ եւ
Նուսուրի՛

15. դիցն մեծաց՝ տերանց իմց՝ տեսաւ նա
16. եւ իմ ընչոյս խնայեցեցաւ:
17. Ինքն զինքնի կեանս պահելու համար՝ խստու-
վանեցաւ իր յանցանքները, յաղերս անկաւ
իմ ճոխութեանս:
18. Զերիւրինի՛ իր նման մէկ որդին,
19. Նինուէի խաւրց, եւ նա սուգերս համբուրեց:
20. Շնորհս անոր շնորհեցի:
21. Հայտուութեան ողջունել իմ գեպպան իրկեցի:
22. Իր երկամուտքէն սեքած զուսար մը իբր եր-
կրդապական կին ինձի իրկեց:
23. Իր առաջուան ծամեակոց հարկը՝ զոր թագաւա-
րայ իմ՝ հարցն կառավարութեան ստանի
24. զագրեցուցած էին, իմ առջեւ բերին:
25. Անոր առաջուան հարկին վրայ 30 մէ
26. աւելցուցի, անոր վրայ գրի՛:

է Գ. Սիթայ Բ. Գլանին համեմատ (Գ. 45) «ՍԱ-
արանայ»:
զ Այսինքն իշտատու քաղաքին վիճակին:

Արշաւանք յեւա՛մ, ի Բաղնիստան, յԱրարիա եւն:

Ա՛ն-ձ Ժ.

- 40. Ըարգուրի՛ Ռարբուրի Թագաւորն՝
- 41. որուն հարքն Թագաւորք իմ հօրս
- 42. եղբայրութիւն յայտարարած էին,
- 43. այն ատեն Ըարգուրի այն նշանաւոր գործերը՝
- 44. զարքեզ գիքն մեծամեծք ինծի սահմանած էին, լւեց: [նոյց]
- 45. Որչաւոյ մը նման՝ իբ հօրս «տերութիւն»՝ ծաւ-
- 46. եւ բոս այնմ՝
- 47. ծանայց «ողջոյն»
- 48. «արքեւի՛ տեսան իմեւմ»՝
- 49. եւ յարգութեամբ՝ հպատակութեամբ իբ ծանր ընծայն
- 50. իմ առջևս տանել առաւ:

Գ. Սմիթայ Ա. Գլանին Տարեգրութիւնը՝ (այլ ընթերցում)

Ա՛ն-ձ Գ. 43. Չորրորդ արշաւանին՝ զորքս ժողկցեցի.

- 44. Ախտերի՛ Մաննայի Թագաւորին դեմ՝
- 45. խաղաքս ուղղեցի:
- 46. Ի հրամանէ Ասուրայ, Սինայ, Ըամասայ, Ռամ-մանայ, Բէլայ, Նարովայ, [Թագաւորչայն]
- 47. Նինուէի Իստարայ՝ Նիմուրիի աստուածային
- 48. եւ Իստարայ Արեւելայի, Նինիւրայ, Ներգաւայ եւ Նուսուրի:
- 49. Մաննայ մայր եւ յաղթողարք խաղայի — քայլեցի:
- 50. Անոր ամուր քաղաքները եւ փոքրները՝ որոնք անհամար էին,
- 51. մինչեւ Իդիբուու՝ քաղաքը՝ դեպ ի ներս,
- 52. աւերեցի, քանդեցի, հրով այրեցի: Մարդիկ, ձիեր,
- 53. էշեր, առջաւ եւ ոչխար ի միջոյ քաղաքացն
- 54. այնոցիկ առեայ — հանեցի եւ յաւար դատեցի:
- 55. Ախտերի արշաւանացս մտնեալը լւեց,
- 56. իւր արքայական քաղաքը զիդիբուու թողուց,
- 57. յիշտատարի՛ իւր ապականիք քաղաքը փակաւ:
- 58. Հմն քաղաք առաւ: Այս վիճակին տիրեցի.
- 59. — 10 եւ 5 որուան գնացքի ճամբայն յաւեր դարձուցի:
- 60. աւերակաց աւազ թափեցի:

1 Ըարգուրի Գ. (թ. ա. իբր 645-620) =
 2 Այս տիպոսն եւ հետեւեալ տպերուն մէջ զոր-ծառնած խոչերն՝ Ռարբուրայ Թագաւորին կողմանէ բուն քաղաքական հպատակութիւն չեն յայտնէր: Չեզու-ուրարացի Թագաւոր մը որ Ասորիստանի Թագաւորն մը քաղաքականորէն հպատակ եւ անոր հարկատու եղած ըլլայ: Ռասի բովանդակ այս պարբերութիւնն՝ Ըարգուրիայ Գ-ի գիտմանէ Ասորբանիտարի մտնին նկատմամբ պատուոյ եւ յարգանքի մաս ըլլա մեկ կը ծանուցանէ: Չայս կը հաստատու վերջայն 41 եւ 42 տողերն բովանդակութիւնն:
 3 Ցես ընազիրը եւն՝ Գ. Սմիթայ History of Assurbaripal, 1871, էջք 84 եւն: Գլանն զարդիս ի Լիտան Բրիտանական Քաղաքանին մէջ է:
 4 Այլ ընթերցում՝ Իդիբուու:

- 61. Ախտերի՛ որ իմ ճոխութենէս զլախցաւ,
- 62. ի հրամանէ Իստարայ՝ որ Արեւելայի մէջ կը ընակի, որն որ կանխաւ բաժնէ էր,
- 63. «Ախտերի՛ Մաննայի Թագաւորին մահը ես՝
- 64. ինչպէս բաժնէ եմ, պիտ'որ կատարեմ» 7. Եւ իբ ծառայից ձեռքը [նորս յարեան:
- 65. Կանի մտանց: Իբ երկրին մարդիկն ի վերայ]
- 66. անոր գիտնը իւր քաղաքին մեծ փողոցին վրայ նետեցին:
- 67. Իբ մարմինը գետինը տարածուած թողուցին: Անոր եղբարքը, անոր գերգաստանը,
- 68. անոր հօրք տան սերունդները զնչքով ջնջեցի:
- 69. Յետոյ Ռաւլի՛ իւր որդին՝ անոր դահը նստաւ:
- 70. Չարութիւն Ասուրայ, Սինայ, Ըամասայ, Ռամմանայ, Բէլայ, Նարովայ, [ի Նիւրմուրս,
- 71. Նինուէի Իստարայ՝ աստուածային Թագաւորչայն]
- 72. Արեւելայի Իստարայ, Նինիւրայ, Ներգաւայ եւ Նուսուրի: [իմ լծոյս խոնարհեցաւ:
- 73. գիցն մեծաց՝ տերանց իմոց, տեսաւ նա, եւ]
- 74. Ինքն զինքն ի կեանս պահէլու համար՝ խոտովանեցաւ իւր յանցանքները, յաղիս անկաւ:
- 75. իմ ճոխութեանս: Չըրիսիննի՛ իբ ծնած մեկ որդին:
- 76. Նինուէ խաւրեց, եւ նա ստրեբս պարաւ:
- 77. Ընոր հրահրեց անոր: Հաշտութեան ողջու-նիւ իմ գնացայն
- 78. իրկեցի: Իբ երկամսներն սերած դուտոր մը
- 79. Ինչ խաւրեց իբր երկրորդական կին:
- 80. Իբ առաջուան հարիը՝ զոր Թագաւորաց իմ հարցն կառավարութեան ատեն
- 81. դաղեցուցած էին, իմ առջևս բերին:
- 82. Անոր առաջուան հարկին վրայ 30 ձի աւել-ցուցի, անոր վրան դրի:

Գ. Սմիթայ Բ. Գլանին Տարեգրութիւնը՝ (այլ ընթերցում)

Ա՛ն-ձ Գ. 16. [Չորրորդ արշաւանին՝ ընդգէմ]

- Ախտերիայ
- 17. [արքային Մաննայ] գնացի:
- 18. * Նուսուր (?)
- 19. *
- 20. * [Ման]նայցի
- 21. * Ասուր
- 22. . . . * ըրի . . . *
- 23. Ախտերի արշաւանին մտնեալը լւեց
- 24. եւ իր զորքը՝ երկեց:
- 25. Դեպ ի կատարած գիշերոյ՝ նենգութեամբ
- 26. ճակատ տալու համար յառաջ խաղայցին,
- 27. զորացս հետ պատերազմուա նպատակաւ:
- 28. Պատերազմի մարդիկն աննոց հետ կուռեցան,
- 29. զանոնք զարկին:
- 30. Գաշտին երեք կրկնաժամու ճամբայ մը՝ ըն-

1 Ցես ընազիրը եւն՝ Գ. Սմիթայ History of Assurbaripal, 1871, էջք 89 եւ հետ. տես եւ իբ Ըրարբուրայ հաւաքածոյն Keil. Bibl., հար. Բ., 1890, էջք 240-243: Գլանն զարդիս ի Լիտան Բրիտանական Քաղաքանին մէջ կը պահուի:

- գարձակ հարժամայրը անոնց գիականրովը ըն-
ցուցին: [Գրին մեծաց՝ իմ տերանցս,
- 31. Ի հրամանէ Ասուրայ, Սինայ եւ Լամասայ]¹
- 32. որոնք զես զօրացուցին, Մաննայի մէջ խա-
ղացի գնացի,
- 33. եւ յալժանակաւ բուր կողմը քալեցի: Արաւ-
աննի գառնալուս՝ Սիտսիաս՝ [Ազխիաս,
- 34. բերդաքաղաք մը, Պաշա . . . սու, Բուսուսու:]
- 35. Ուրիմանն, Ուպիս, Սիփուս,
- 36. Կազրինի, ու թ ամուր քաղաքները՝
- 37. փղբրներով հանդերձ որոց ոչ գլոր թիւ,
- 38. մինչև Իդրատի քաղաքն զէպ ի ներս՝ առի,
- 39. աւերեցի, քանդեցի, հրով այրեցի:
- 40. մարդիկ, ձիեր, իշեան, արջառ, ոչնարներ
- 41. այն քաղաքներն [պուտ սահմանեցի:
- 42. գուրս հանել սուրի, զանոնք ի կապուտ կողը
- 43. Ախտերի իմ արչաւանիս մտանալը լըցեց:
- 44. զիդրուտ իր արջական քաղաքը թողցոց,
- 45. յԱսորանս՝ յիւր քաղաք պատկնի փխտաւ,
- 46. նա զազար առաւ: Ի իջրուտ, Ուրմիատի,
- 47. Ուսրիա իր ամուր քաղաքները պաշարեցի:
- 48. Այս քաղաքներուն մէջ բնակող մարդիկը
- 49. փակեցի, անոնց կեանքը սեղանցի՝ նեղը ձգեցի:
- 50. Այս գաւառնիս արեցի, աւերեցի, քանդեցի,
հրով այրեցի: [աւերանց առաւ
- 51. — 10 եւ 5 որուան գնացից ճամբայս աւերեցի:]
- 52. վրան թափեցի, Արաւանն գարձի՝ (քա-
ղաք) Պատարբի վիճակի քաղաքներուն՝
- 53. զորոնք թագաւորաց իմ հարցս կառավարու-
թեան ժամանակ Մաննայից առած
- 54. իրենց սեպհականած էին, [աւերեցի:
- 55. արեցի, հրով այրեցի, անոնց կողպուտը]
- 56. Այս քաղաքները Ասորեսանի միացուցի:
- 57. Արսիանիս՝ քաղաքնի վիճակը՝
- 58. Ահլանանի քաղաքնի սժա՝
- 59. Խարսիշադի երկրին մէջ, [ի Մաննա,
- 60. զրիւց առաջակացն իրկրին կուսուրդացուց]
- 61. յալժամահարեցի, հրով այրեցի: Ջրագիտագի-
տանց ամրոցն հրամանաւորը՝ սպաննեցի,
- 62. կողպուտը աւարեցի:
- 63. Իրիստիանա քաղաքնի վիճակին
- 64. արեցի, անոր քաղաքները յալժամահարեցի,
- 65. հրով այրեցի, անոր կողպուտը աւարեցի:
- 66. Զակասամարտիս յարձակմանն անոր վիճակը
աւերեցի,
- 67. անոր բովանդակ երկրը փղբրկացուցի:
- 68. շին աւարաւ,
- 69. ծանր ընծայիւր որչամբ եւս գարնայ,
- 70. Ասորեսանի երկիրը մայս:
- 71. . . . Գրուս, Էրբուհիբի,
- 72. Գուսուսի, . . . Գուսի՝
- 73. քաղաքը ի սահման Ասորեսանի,
- 74. զորոնք թագաւորաց իմ հարցս կառավարու-
թեան ժամանակ
- 75. Մաննայից առած էին,
- 76. այս բնակավայրաց տերեցի:

¹ Ռասսամայ Գլանին (Գ-1) համանուն՝ յիշխատուտ,
եւ Գ. Սիփիսայ Ա. Գլանին մէջ (Գ. 57) յիշխատուտ,
եւ Զաւանականորի՝ կապուտան ծովուն հիւսիսայ
արեւմտակողմը՝ Լոգեոց — վանք:

- 77. Մաննայիները անկէ հանեցի: [ու կազմածը
- 78. Չիբբ, զենքեր, անոնց պատերազմական կաշի]
- 79. Ի կապուտ կողպուտ Ասորեսան տարի:
- 80. Այս քաղաքները նորէն ստացեալ կալայ,
- 81. Ասորեսանի միացուցի:
- 82. Ախտեր՝ որ իմ ճնդուսթեանն չվատաւ,
- 83. [Ասոր եւ՝] Խասար զախի իր ծաւալայից ձեռքը
մասնեցին: [Թիւն մ՛ըրնի եւն:
- 84. Իր երկրին մարդիկն անոր զեմ՝ ապաստուրու-

*Շարունակութիւնը (տողը 84—102) տես
Ռասսամայ Գլանին մէջ սիւն Գ. 8—26,
եւ Գ. Սիփիսայ Ա. Գլանին մէջ սիւն Գ.
65—82:*

- 102. Նայն օրերն Բիբլիկանդրի՝ իշխանն
Մեդացոց,
Սիւն Գ. 1. Սարասի եւ Պարսիսիա՝ Գա-
ղուոյ՝ որդիքն, իշխանին Շակաց,
2. իմ ճնդուսթեանս լուծը նետած էին:
3. Անոնց ամրոցներէն 75ը առի. աւարնին բար-
ձեալ տարի:
4. Ջրերնք եւս կենդանոյն ձեռք բերի, [չրեցի]:
5. Եւ Նիսուէ՝ իմ տերութեանս քաղաքը փխա-
. . . . *

*Ասորախիդդինայ Բ. (Բ. ա. էղը 635—
626)*

Եսեցտախտակի արձանագրութիւնն⁴

Հարախորը Ա. 1. [Ո՛վ Լամանս՝ տեր] մեծ՝
կը պաղաւտի՝ ղեզէ, սասուած հաստաս
վճայ, հեռացուր [մեր յանցանքը]:

¹ Այս սժա 1—5 տողեր տես նաեւ ի Փր. Լեօրճման,
Les origines de l'histoire, 2րդ տպգր., Բ. հար.,
մասն Ա., էջը 643—644:
² Այսպէս՝ ըստ Փր. Լեօրճմանի:
եւ Գա-ի, այլ ընթերցումս Գա-—ի էջ. սեւ. :
Եր. Երասեր իւր Keilinschriften und Geschichte-
forschung (1878, էջ 159, ծանօթ.) դարձոյն մէջ՝ Գաու-
անուած տակ Ս. Գրոց Գրոցը եւ «Գուց Շակաց»՝ ճանշնու կը
փոս: Իսկ Փր. Լեօրճման (յեւ. գրեւ. սեղ. էջը 463—464)
Գ. Սիփիսայ նման նշն սեռաւը ի Գրոց կառուարը. նա
չԳրոց Շակաց զօնն կը մեկն, եւ մեր Շականէ գաւառնին
անուծ Գրոց Շակերէն՝ պարնչն Սիփիսայիներէն յոսուվ
եկած կը հաստատու: Իսկ Գուցաղը նա Շակերն սեռան նշն
իսկ Գրոց սեռանէն յոսուվ կ'ան կը համարի նշն հեղ-
նակն (սեղ. էջը 485—486): Հարախոր Տնտիօսն ըստ սեռ-
նայնի համափա երբ:

4 Գ. Սիփի մեղջղայի տաս. բողէան գաւա. այս ար-
ձանագրութիւնը, որ երկու կուտեր բողիցեալ ըլլաւով՝
առաջին S 2005 եւ երկրորդ S 4688 թուերով Բրիտա-
նական թանգարանին մէջ կը գտնուին: Չայն հրատարակեց
նախ Ա. Հ. Սէյս յիշուս՝ Babylonian literature, Լինսոն 1878, էջը 20, 78 եւ հետեւ: Տես եւ Եր. Երասեր՝
Keilinschriften und Geschichtsforschung, 1878, էջը 518—520. Փր. Լեօրճման՝ Les Origines de l'His-
toire, 1882, 2րդ տպգր., Բ. հար. Մասն Ա., էջը 350—354:
Boseawen, Babylonian dated tablets, տես ի
Transactions of the Soc. of Bibl. Archeol.,
vol. VI, pp. 21—22:
եւ Արեւ. զեք:

2. Կարձուհայ քաղաքագետն [Կառ]արթոհ՝ է որ առ Մամիտարըւս՝
3. [քաղաքագետ] Մեդաջւոց պատգամ խրկեց սպաէս. «Իբարտ Հեա, . . . * երկրին Հեա պիտ'որ միանանք»:
4. [Մամի]տարըւս անոր անոց. իւր Հաւանուս թիւնը անոր առջևը բրաւ:
5. . . . * Այս տարի՝ ընդ Ասորբերիդդինայ՝ արջային [Ասորեստանի պատերազմ՝ ըրաւ]:
6. Ըստ մեծի ջոյոյ աստուած ութ Եանդ:
7. . . . * Մամիտարըւոյ՝ քաղաքագետին Մեդաջւոց . . . *
8. [Ասորբերիդդին] արքայ Ասորեստանի՝ Ի . . . *
Հասակասոր Բ.
4. Կաստարթոհ իւր զօրքերովն, Գիմիրացւոց զօրքերովն, [Խոթա ամենեքին թշնամիք,
5. Մեդաջւոց զօրքերովն, Մաննացւոց զօրքերովն],
6. Խաժեակ Հեղեղեցին.
7. [Առին] զլէնս մարտի եւ ճակատամարտի սպառասամեցան, Հեաեցին: [* սովով]
8. Մերթ պատերազմիկ մեղքենայնեբով, մերթ . . . [
9. մերթ երգմամբ եւ աստուածոց Հնաշնորհելով, եւ . . . *; մերթ յաւելաւածով . . . *
10. մերթ գաշնաբարձեան կազով [տիրեցին] բոլոր քաղաքաց:
11. Կէլասասացւոց քաղաքը . . . * ի մէջ, խորտոմ քաղաքը, Կէլասաս քաղաքը պաշարեցին:
12. Անոնց ձեռքն խորտոմ քաղաքը եւ Կէլասաս քաղաքը առաւ:
13. Համաս՝ մեծութեան աչքն՝ անոնց ձեռքին մէջ Համեց
14. — 5 [քաղաք՝ ի վեճակց] խորտոմ եւ Կէլասաս քաղաքաց:
27. Կաստարթոհ իւր զօրքերովն, Գիմիրացւոց զօրքերովն, Մաննացւոց զօրքերովն, [սարակ,
28. Մեդաջւոց զօրքերովն, Խոթա թշնամիք առ Հաս,
29. խորտոմ քաղաքին եւ Կէլասաս քաղաքին վրայ [յարձակեցան]: Կէլասասացւոց խորտոմ քաղաքը,
30. խորտոմ քաղաքին Հեա Կէլասաս քաղաքը անոնց ձեռքն առաւ, անոնց ձեռքը ինկան:

Անունակիր Տարիներու Բ. Կանոնն Նանդերո՞ ճանօթու[թեամբը՝

Առաջւոյ Կռն

1 Կիտար Բ., Գ. ա. 834-584;
 2 Թերեւս 884 Գ տարին:
 3 Մամիտարըւս, ոչ թէ Մամիտարըւս:
 4 «Յայտակոհի Մեջտեղ մասն կարի Թասուսեծ ըլլաւով, ընթերցուց անՀատին Ե. սակայն . . . Կէլ Ասորբերիդդինայի մարտի, կը յիշուին անոնք, որոնք Սեւ ծովու եզերքը կը բնակէին» (Սէյս) Յեա Baby. Litter., էջք 20, 80: Այս Սասարգոս իբր Ապերայ-միճակ կրնայ նկատուիլ:
 5 Յեա Cuneif. inser. of West. Asia. Հար Բ. տեսիկ 52: Եւ. Հրասերայ Հասարային մէջ՝ Հար Ա. էջք 208-215:

(Շամիրամինայ Գ. — 825—812 — Գ. ա. ժամանակ)

814. Մուշկիմէ՛ն՝ Կիրուրի երկրին: Երկրին Ինասույ:
 812. Համասուսուս՝ Արթախ երկրին: Ի Բ-Բեւել:
- (Աղաղնիրարիայ Գ. — 812—783 — ժամանակ)
811. Բէլքասաւարաս՝ Մազանուպի: Երկրին մէջ,
 808. Բէլ-Գան (*). . . * պալատան պահակացաններուն Հարիւրպետն: Երկրին Մաննայ:
 807. Չիլ-Բէլ, Գարբի-լուբ (*): Երկրին Մաննայ:
 803. Ասորբոբ (*՝)Նիշի՛ Արթախ՝ երկրին: Ենք ծովու: Ժանտախա: [չաքն խուրուսկիտ:
 802. Արարմալիք Ախ-Չո-Եին՝ քաղաքին: Ի քա-
 800. Ան . . . * Ամիդի քաղաքին: Երկրին Ա. Ա.
 797. Ասորբելուսուր՝ Կիրուրի երկրին: Ի քաղաքն Մանասարէ: [Իրիւրի՝
 795. Ուկնարասուր՝ Տուսիան երկրին: Ի քաղաքն [
 792. Բէլիքիշու(ա)Նի՛ Միլիկի՛ քաղաքին: Երկրին խուրուսկիտ:
 785. Մարդուշարուսուր. . . * Երկրին խուրուսկիտ: Մեծն աստուած զանի Գիրի քաղաքը Հանդիսութեամբ մոջընէ:
 784. Խարուշարուսուր՝ Կուրբան քաղաքին: Երկրին խուրուսկիտ: [Կրն Խասու՛:
 783. Արարմանիկ՝ Մազանուս քաղաքին: Երկրին

(Սաղմանասարայ Գ. — 783—771 — ժամանակ)

782. Խալասասուրի՛կ՝ Մըթի՛ն քաղաքին: Երկրին Խասու՛: [Ուրարտու:
781. Սաղմանասար՝ արքայ Ասորեստանի: Երկրին
780. Համսիխուս, Տուրասան: Երկրին Ուրարտու:
779. Մարգուկիճանի. Գարբի-լուբ (*): Երկրին Ուրարտու: [Կրն Ուրարտու:
778. Բէլմուշուշիք՝ պալատան Հարիւրպետն: Երկր.
777. Խարուսուրուկին՝ պաշտունայ: Երկրին Խասու՛:
776. Պանասուր-լա-խարայի՛ Հարիւրպետ երկրին: Երկրին Ուրարտու: [արատու. Երկրին Նասու՛րի:
774. Խասարգոբ՝ Մըթի՛ն քաղաքին: Երկրին Ուրարտու Երկրի Կռն

(Ասորդանայ Գ. — 771—753 — ժամանակ)

769. Բէլմալիք՝ Արթախ երկրին: Երկրին Խասու՛:
 768. Բաւալար՝ Մազանուս քաղաքին: Երկրին մէջ:
- 1 Ասագուրպան իւստուրի Հարուսկիդը՝ Արթախ քաղաքին:
 2 Աղմեկոց Հարուսայ արեւմտեղիդը՝ Տուսիան քաղաքին վեճակն:
 3 785 տարուին կեղծ ծանօթութիւններուն արձողութեանն Կրնուց թէ այս քաղաքն խուրուսկիտ վեճակն մէջ էր:
 4 Թուր թէ այս երկրին Սաղմանասարայ Բ. Նիւրուսայ Կոմոցին 51 Գ առջին մէջ յիշուած Իրաս (ասոր. Իր-Բի) երկրին Հեա Նայն էր. ուստի եւ Չամաս երկրին փոքր մէկ վեճակն էր:

- 765. Աշարմուկինեի՛ք՝ Կիրորի երկրին՝ Յերկիրն խառնի՛ց
- 764. Չիղքիբլու՝ Տուսիան երկրին՝ Երկրին մէջ .
- 762. Տարբէ՛լ Ամրի՛ք քաղաքին՝ Ասոր քաղաքին մէջ ապստամբի՛ւն .
- 761. Աշարմուկինան Նինուէ քաղաքին՝ Արբախ քաղաքին՝ մէջ ապստամբի՛ւն .
- 760. Լաքիբու՝ - Կակ(՛)ղի քաղաքին՝ Արբախ քաղաքին մէջ ապստամբի՛ւն .

Թաղալծփաղաքայ Գ. — 745—727 — ժամանակ)

- 745. Ներովելուձուր՝ Արբախ քաղաքին՝ Արբու՛ անայն 12 գ որը Թաղալծփաղաք գահը կ'աւ
- 743. Թաղալծքաղաք՝ արքայ Ասորեստանի . Ի քաղաքն Աբուգր՝ Ուրարտի զօրաց Զարգ .
- 739. Աինդակկի՛լ՝ պաշտօնայ, Յերկիրն Ուլլուբայ . .
- 736. Աղարմուկի՛ք՝ Մճի՛ն քաղաքին . Ի սասորտ Նաւ՛ Էրբին . [Ուրարտու .
- 735. Ասորալլծմաննի՛ք՝ Արբախ երկիրն՝ Յերկիրն [
- 733. Ասորդաննի(ն)՝ Մագաձուս քաղաքին . Յերկիրն Դոմուկու՛ն .
- 729. Նապիտիբլու՝ Կիրորի երկրին՝ Թաբաւորն Բէլայ ձեռքը կը բռնէ .
- 728. Դուրասուր՝ Տուսիան քաղաքին . Թաբաւորն Բէլայ ձեռքը կը բռնէ .

(Սաղմանասարայ Գ. — 727—722 — ժամանակ)

- 726. Մարդուկելուձուր՝ Ամրի՛ք քաղաքին . [Երկրին] մէջ .

Շոյնպիսի ցուցակի մը Տատակոտորն՝ (Սարգոնի — 722—705 — ժամանակ)

- 707. Աւազայբութիւն Ըս-Ասուր-գուբուրի՛ կուսակալէ Տուսիան քաղաքին * պալատանին շրջապատեցաւ եւ *
- 705. Աւազայբութիւն Ուղպիտիսարբէլէ՛յ՝ կուսակալի Ամրի՛ք քաղաքին * Միտակախագի(՛) Կալ-Մայցին *

1 Այս քաղաքն՝ վերջինս Արբախ երկրն զԷլիուսոր քաղաքն պէտք էր որ Էլուր .
 2 Արիւ-Մոյիտ .
 3 Ասորոց Տիտիտիզմաննի մէջ .
 4 Տարօնց հարուց արեւմտակողմ լեռ մը .
 5 Cuneiform inser. of West. Asia, հար Բ. տետի 89; Եր. Էրաստեր՝ Koil. Bibl. հար Ա. էջ 214 եւ 215 .
 (Ը-բրանսիւնի.) ՅՈՎՍԸՓ Վ. ՍՄՏԱՄՏՍՍ



Գ Ի Ց Ա Վ Ա Ն

Ն Ե Լ Կ Յ Ր Ա Վ Ա Ն Է Ն Ի Ա Ս Տ Ի Պ

Հեռագրական դրութեան մէջ ամբողջական յեղաշրջում մը յառաջ բերել խոստացող գիւտ մը՝ մտաժամանակներս Գերմանիա հրապարակական գործածութեան պիտի յանձնուի . "Ելեկտրական հեռատիպ", մըն է այս, որ հնարուած է բերլին՝ Սիմենս եւ Հալպէի գործարանին մէջ, տեսակ մը տպագրող հեռագիր, որուն կարգ մը գերազանց առաւելութիւններ կ'ընծայուին, որոնք ի գործածութեան գտնուող միւս բոլոր հեռագրի դրութիւններն գրապալես պիտի մշտընեն :

Արդէն երկար տարիներէ ի վեր՝ Պարիս, Լոնդոն, Նիւեորկ եւ ուրիշ բազմաթիւ մեծ քաղաքաց մէջ՝ զլեւտորաբար առեւտրական տներու՝ սակարանի լեքը հաղորդելու համար Tickers անուն ապագրող հեռագիրներ կը գործածուէին, որոնց հասարակաց պահասութիւնն էր՝ որ միայն մէկ ուղղութեամբ հասկնալի էին, այսինքն թէ գործիքը՝ միայն հեռագրող սեղէն՝ ընդունող սեղէնը լըբ մը հաղորդելը, բայց ոչ եթէ պատասխան, կամ ընդունողին կրկին հարցում մը հնարուող կ'ընէր : Աւրեմն թէ՛ գործիքին միջոցաւ այնպիսի լեքը հաղորդուէին՝ որոնց սեղա կամ գունէ յապաւնեալ ըլլալն ընդունողը նշնհետայն կը տեսներ, չէր կրնար առաքողէն լըյն ճշդութիւնը կամ լրացումը խնդրել, վասն զի գործիքին կազմութիւնն այնպիսի էր որ մէկ կողմն հաղորդելու, միւսն հաղորդուածն ընդունելու համար յարմարուած էր : Այս պակասութենէն բխողովն զերծ է "Ելեկտրական հեռատիպը", որով ո՛չ միայն երկուստեք անայլալակ հասկացողութիւն հնարուող կ'ըլլայ, այլ նաեւ բոլոր այն լըքը, որոնք երկու սեղէն մէջ կը փոխանակուին՝ ամեն անգամուն միեւնոյն ժամանակ, թէ՛ ղզկողն եւ թէ՛ ընդունողին գործիքին վրայ մտուր տպագրով լըյս կ'եննեն : Ասով երկու կողման ալ մշտական բնութեան եւ համեմատութեան գիւրութիւն կ'ընծայուի, թէ անբեօք մտորութիւն մը, սեղա մը սպրդած չէն : Բաց աստի, այս յեղաշրջում ելեկտրական հեռատիպին մէջ շատ ցանցաւ կրնան պատահիլ, վասն զի սա այնպէս գիւրաւարելի է, որ նոյն իսկ բաղրովին անտեղեակ մը կրնայ անմիջապէս անսխալ գրել փոխադարձաբար տպագրել :

Գործիքս մերձաւորապէս գրի մըքննայի մը մեծութիւնն, եւ վերջնայն նման ստեղծաշար